

ԲԱՆԱՍԻՐԱԿԱՆ

ՊԱՏՄԱԿԱՆ ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹԻՒՆ ՄԸ

Վերջերս վանքի մէկ գեանայարկէն մէջտեղ բերուեցաւ մարմարեայ մեծ յիշատակարանի մը մնացորդ բեկորը, ձախակողմեան վարի անկիւնը, որուն վրայ կը կարդացուին շատ մը խոճաներու տառերը, այսպէս.

- Ջուզայեցիք. — Խոջայ ...
- [Խո]ճայ Աւետիք ...
- Խոճ. Ջաքարէ ...
- Վանեցիք. — Խոճայ Ղարբեղյան... [Խճ.] Ախիջան,

- Խճ. Նուրիջան,
- Խճ. Շիրաք ...
- Խճ. Էլզասու
- Բաղէշցիք. — Խճ. Թումաշ[ան] Կ. Կ
- [Ամթեցիք]. — Խճ. Թումաշան:
- Յուրայեցիք. — Խճ. ...
- [Հալեպցիք]. — [Խճ.] [Գեա]րոս,
- Խճ. Մասխուա,
- Խճ. Ղանատի ...

Ե՛րբ և ի՛նչ առթիւ պատրաստուած է այս յուշարձանը:

Սարգիս Գրչի շնորհիւ կը տեղեկանանք թէ վերայիշեալ խոճաներէն խոճք մը նրուազէմ եկած է 1611 ին, Ս. Յակոբանց վանքը ծանր պարտքերու լուծէն ազատելու մտքով: Ան կը գրէ Աւետարանի մը յիշատակարանին մէջ. «Եւ որդ՝ կացցէ սա անշինջ յիշատակ բարի

Վ Ե Ր Զ Ա Կ Ի Տ

Երեկոյթը վերջացաւ: Ա՛խ, ցանկալի է որքան Վերջը բոլոր բաներուն, ուր դուն եեզ քայլ մ'աւելի կը զգաս մօտիկ գայիփին, ուր կը վերնայ ապագան Քեզմէ բաժնող պատուար մ'ալ, ու պերճօրէն կը փայլի

Աստղը յոյսիդ: Այսպէս թող ապառնիւն անցեալին Անցնիւն, անցնիւն Եարունակ իսեղծ սէրերն աւխարհի. Հանդէս, խնոյք, ըզբօսանք՝ անվերադարձ անհետիւն, Ըլլայ հանդարտ մեք հոգիւն՝ կիբերէն ետք ամենի:

Թող մոխրաման ու ցնդին երազ ու սէր ու կարօս. Եւ օրերուն ինձ բերած տրտմութիւնները ամէն, Թող Գերագոյն Սրբութեան ես Եարունակ ըլլամ մօտ, Կեանքիւն սակաւ բարիքներն ալ Ոչինչին թող դիմեն:

* * *


Գուցէ տողերն այս բուրի յոռեսեսի բարբառցանք, Ի՛նչ ըսպասել բայց անկէ՝ որ օրերէն ընդունեց Փոխան սիրոյ, գորովի՝ միայն վիճոս ու տառապանք:

Գ. ԶԱՐԲԱՐ

Վանեցի Խոջայ Աւետին յերուսաղէմ քաղաքի ի դուռն Ս. Յակոբին, որ ի յայտ ամի՝ ի ԹՎին Ռ և Կ (1611) եկաւ Խոջայ Աւետին ի սուրբ քաղաքս Երուսաղէմ հանս գերձ քարեպօս, և աստուածաւէր բնկերօքն իւր Խոջայ Ղարիպան. Խոջայ Ախիլան, Խոջայ Թուճաջան՝ վասն պարտուց և ազատութեան սուրբ օրնոսոյս

աքսան այր խոնեմ և իմաստուն՝ պատրաստեցան և աւուպարեցին և ժախ ի Սուրբ յերուսաղէմ (Ուղեգրութիւն, էջ 277)

Վերայիշեալ քսան Թիւր հաստատուճ կը գտնւ Ս. Յակոբեանց թիւ 322 ձեռագրին մէջ արձանագրուած պատմական յիշատակարանով, ուր կը կարգանք Ս.



Յակոբայ, և կրկին հաստատեցին զտէր Գրիգոր հերպեան ի օպտսաւորութիւն և յառաջնորդութիւն սուրբ օրնոսոյն Յակոբայ, և անուանեցին զտէր Դաւիթ արքեպիսկոպոսն հայր, և զտէր Գրիգորն որդի՝ ի յամօթ չարին . . . » (Յիշատակարանք ԺԷ. Դարի, Ա. Հատոր, էջ 409),
 Լեւոցի Սիմէոն Դպրի համաձայն,

Երուսաղէմայ Հոգարարձու Տէր Գրիգոր կրօնաւորի, այսինքն Պարոնտէրի, խորհրդակիցներուն անունները այսպէս. «Ի վան քաղաքէ՝ Խաւջայ Աւետն, Խոջայ Ղարիպանն, Խոջայ Ախիլանն, Խոջայ Շիրաքն, Խոջայ Փօլտան, Խոջա Դիլաքն, Խոջայ Միրզէն, ի Զուղայու՝ Խոջա Սաֆարն, Խոջա Փանոսն, Խոջայ Ոսկանն,

ՄԱՏԵՆԱԳՐԱԿԱՆ

ժ. — ՄԵՄԻ ԵՐԿՈՒՇՈՒԲԱԹԻՆ, Ի ԹՁԵՆԻՆ ԵՒ ՅԱԳԱՄ.

Երամկոյն Թ՛ւոփիլիեա սասցեալ ի մեծի Բեթն, Ի Թ՛զենին եւ յԱՊամ.
Յաղագս յ)անիծից Թ՛վեմոյն եւ Վասն Ապառիարութեան: (1)

Չժառն ծաղկագարդ տեսնոյ աստուածափայլսպէս՝ սկն սյն մայմսկան. որ ոչ ննքէ, եւ է աննկատելի ի բազմաշեալ սրովբէրցն: Տեսեալ զժառն զայն սկնն սյնն, որ նստի ի քրովբէս եւ հայի յանդաւնդս, տեսեալ զժառն զայն յերկրի սկնն սյնն մարմնական, զոր ոչ կարեն տեսանել յերկինս (յ)անմարմնական աչօք դասք բազմաշեալ սերովբէրցն: Տեսեալ զժառն զայն մարմնական աչօք անմարմին Աստուածն. յոր անմարմին քօարթունքն ոչ կարին հայի հրակերպ աչօք յԱստուածութիւն նորա: Տեսեալ այսօք մարմնական աչօք զգառն զայն, որ զարդարեաց զեղեմ զանագան ծառօք ծաղկագարդաբ եւ զունապանոյն ոստօք: Տեսեալ այսօք զժառն զայն մարմնական աչօք, որ խնդրէր ի դրախտին զմարդն օտաջին, եւ գտեալ զնա՝ ի ծնոն պատուիրանս զսնցութեանն միակ ի պատմութեանն եւ զաստուածային շնորհացն:

Չի՛նչ պատմես մեզ՝ սանն՝, զժառնոյ տեսանելոյ. յուրք երկն զժառնոյն՝, զոր հատանէին մանկտին, եւ տարածանէին ստաջի առնն այնն, որ նստեալ ի վերայ յաւանակի իջոյ զայր յերուսաղէմ: Յորոյ զղորդեալ քաղաքն ամենայն՝ ի մայից նրա՝ խօսէին զմաննէ սարնդիացի(կ)քն եւ առէին՝ Ովսաննայ ի բարձունս. եւ այսմ այսպէս լինելոյ՝ հրացուն կալեալ զմեզ զսմենեմսն, թէ զիւրք ի մուտս առնն միոյ խաւարհագունի այնպէս զղորդեալ քաղաքն մեծ եւ երեսելի, որ ոչ ամենեին կրեաց զայս յերեսոց առաջին թագաւորացն մտելոցն ի նմա, ոչ ի Սաուազայ, ոչ ի Իսաիայ, ոչ ի Սողոմոնէ, որք մտանկոյմն ի նմա՝ նստեալք լինէին ի վերայ ոսկնգոծ եւ արծաթաձոյ՝ կոռաց:

Բն-քրբ ժ, էջ 4:8-4(7) Հմմտութ, էջ 2(4) 3 - 2(6) 2:

Սրանեւուն Թ՛ւոփիլիեայ ... երկուշարթին ... Մեկնութիւն Յաղագս անիծից Թ՛զենն ... ի ... ի ... ի ... Զսկի՝ տեսն ժ ... ժառնոյն ժ, զառնոյն ի ... Զսկի՝ ոչ ի ... ի նմա թ ... արծաթաձոյ թ

Ոջոյ Աւետիքն: Հաւանութեամբ ամենեցուն առաքելցին ի ժողովոյ՝ Ոջոյ Զաքարէն, Ոջոյ Առաքելոսն, Ոջոյ Առաքելն, փոխանակ իւրեանոցն: Ի Բաղէշ քաղաքէ՝ Ոջոյ Շեխիջանն ի յԱմիթ քաղաքէ՝ Ոջոյ Թուսայանն: Ի Յուրհա քաղաքէ՝ Ոջոյ Բաղդասարն: Ի Յալապ քաղաքէ՝ Ոջոյ Պետրոսն, Ոջոյ Մասիստան, Ոջոյ Ղանախն: Ի Սրբայ Ոջոյ Թուրքոյն (Յաւակ Զեռ. Ս. Կազորեանց, Բ. Հատոր, 1967, էջ 185, սրբադրուած ըստ ձեռագրերին):

Կ'արժէ դիտել սր վերագրեալ Ոջոյն ներքն երկուքին Զաղայէն երուսաղէմ եկած ըլլալը զը հաստատութ՝ նաև սպտոգերով. ԱԱԾ. սղորմի Ոջոյ Փանոսին, և Ոջոյ Ոսկանին, որ բերին Ա պատրուական շուրջատա (Նոյն, էջ 187ր): Ուրեմն վերեւ յիշուած առեաններուն համաձայն, նորագիւտ սոյն մարմարեայ յաւարձանը կանգնուած է շուրջ 1611ին: Ա. Յակոբեանց վանքին պարտքերէ ազատուալը իրագործող պատուական բարեբարներու յիշատակին:

Ն. ԱՐՔ. ՄՈՎԱԿԱՆ